

ՎԵՐԱՊՐԻՒ ՈՒՂՈՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԵՐ

(ՏՎՈՒ ՄԸ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ)

Հեռագիրը հաղորդեց որ Գարատա-
ղի Միլօ իշխանը, ժողովուրդին ուղղը-
ւած յայտարարութեամբ, ապստամբու-
թեան հրաւիրեց Զեռնակօրայի քաջա-
զունաերը, իրենց հայրենիքը ազատա-
գրելու Մերակերու տասներեք տարուան
յուծէն։ Քսան տօղերու մէջ սեղմուած
այդ հեռագրին հազիւ առաջին մասը
կարդացած, ուրախութեան տաք սար-
սուռ մը շրջան ըրաւ, բոպէարար, հոգ-
ւոյս մէջ, ու հազիւ աւարտած ամրողջ
յուրը, ուղեցի որ Պալքաններու ամենէն
քաջ եւ ամենէն պատուախնդիր ու մաք-
րակրօն այդ ափ մը ժողովուրդը, ազա-
տագրուի իսկոյն ու հասնի իր մօտիկ
անցեալի համեստ բայց պատուարեր
գիրքին։

Եատ կանուխէն ձանչցեր էի Մօն-
թէնէկրօի կամ Սեւ Լերան քաջարի ժո-
ղովուրդը, երբ հազիւ ինը կամ տասը
տարու կայի։ Կ. Պոլսոյ Գատը-Գիւղը,
ուր բնակեցանք, իր մօտերը ունէր հա-
րուստ քարահանքեր, Ուզուն Զայիրի
բարձունքներուն վրայ, հոն, ուր քիչ մը
վարով, մինչեւ հիմա կան գեռ քրիստո-
նեայ գերեզմանատունները։ 1890էն աս-
դին, երբեմնի Քաղկեդոնը հոկայ եւ ա-
րագ քայլերով կը յառաջդիմէր եւ ա-
հազին բազմութիւն մը կը շնորհնէր այդ
գեղեցիկ թաղը, որով, շինութեանց՝
մանաւանդ քարաշէն՝ ահազին գործ
կար։ Բաց ի արուարձանին բնակու-
թեան յատուկ մեծ ու գեղտկերտ տու-

ներէն, Հայտար Փաշայի գեղեցիկ խա-
րակներէն մէկուն վրայ կը հիմնուէր
Բժշկական Համալսարանը, յարակից
Հիւանդանոցով եւ Մայրանոցով, ու
նաեւ ընդարձակ Զօրանոց մը՝ որոնց
համար ահազին քար պէտք էր։ Տարի-
ներէ ի վեր կը խօսուէր նաեւ որ Հայտար
Փաշայի հին կայարանին տեղ ընդար-
ձակ տարածութեամբ մը, աւազով լեց-
ուած ծովուն վրայ պիտի շինուէր հրո-
կայ եւ հոյակապ կայարան մը, որ իր
բազմաթիւ գործարաններով, մթերա-
նոցներով եւ ելեքտրաշարժ ջաղացքով
պիտի ըլլար աշխարհի ամենէն մեծա-
տարած կայարաններէն մին, Վիեննայի
կեղրոնական կայարանէն վերջ։ Բոլոր
այս ծրագիրները առիթ տուած էին որ
բազմաթիւ Գարատազգիններ պանդըխ-
տութեան գային Գատը-Գիւղ, ուր գրե-
թէ իրենց մենաշնորհն էր Ուզուն Զայի-
րի ընդարձակ քարահանքերու շահա-
գործումը։ Այն ատեն գժուարաւ կ'ըմ-
րոնէի թէ հոկայ բլուրներ ու ապառաժ-
ներ ինչպէս կը փշրուէին ու գոմէշի
երկար սայլերով գիւղ կը փոխադրուէին
շինութեանց գործածուելու համար։
Պայթուցիկ ուումբերու մասին զաղա-
փար իսկ չունէի գեռ եւ հեռաւորու-
թեան պատճառաւ գժուար էր մինչեւ
Ուզուն Զայիր երթալ եւ տեղույն վրայ
տեսնել շատ պարզ բայց շատ հետաքր-
քրական աշխատանք մը, լիոններու փրչ-
րուիլը եւ քարի վերածուիլը։ Միայն

կը խորհէի որ նման քաջութեամբ մը
Գարատազգիք միայն կրնային պարծիլ,
քանի որ անոնց մէջ ուժի զերբնական
աղրիւր մը նշմարած էի, անշուշտ զա-
տելով իրենց հուժկու, առոյդ եւ կարմ-
րադէմ արտաքինէն: Եսոր եկեր էինք
Ակնէն ու պանդխտեր Գատը-Գիւղի մէջ:
Հօրեղբայրս պզտիկ հիւրանոց մը ունե-
ցաւ Յունաց Այի էֆիմիա եկեղեցւոյն
դէմ ու հիւրանոցը զրեթէ միայն Գա-
րատազգի քարակոփներով լցուն էր:
Ճատ պզտիկ տարիքէս հօրեղբօրս շը-
նորհիւ ճանցչայ աշխարհի ամենէն քաջ
ու ամենէն սիրուն ու համակրելի մէկ
ժողովուրդը, ցեղային ուժեղ խառնը-
ւածքի տէր, հաւատացեալ քրիստոնեայ
ու ընտանեսէր: Դպրոցէն արձակուե-
յուս, շատ իրիկուններ, պիտի գայի հօ-
րեղբօրս հիւրանոցը, ուր քսանէ աւելի
Գարատազգիներ ամիսներէ ի վեր կ'օ-
թեւանէին: Ես տակաւ ընտելացայ ի-
րենց ու սկսայ նոյն իսկ իրենց ամենէն
գործածական բառերն ու ասութիւնները
սորպիլ: Բայց իմ ճանչցած Գարատազ-
գիներս, գէթ արտաքինով, բոլորովին
տարրեր էին սուկեծամուկ ա'յն Գարա-
տազգիներէն, որոնցմէ շատ կային
Պոլսոյ մէջ եւ որոնք կը պահէին բոլոր
դեսպանատուններու, հիւպատոսարան-
ներու, զրամատանց եւ սուլթանական
մեծ ապարանքներու գոււները: Իրենց
ազգային ինքնուրոյն տարազը զիս չա-
փազանց տպաւորեր էր, կարծ եզերքով
ֆէսանման զարդարուն գլխանոց մը՝
ճակտին վերեւ իրենց ազգային զինա-
նշանով, բաց ու սուկեզօծ երիզուած թե-
ւերը կախ կարծ թիկոց, սիրուն գոտի
մը եւ լայն ու մսեղ բումբերնին պարա-
ւանդող սպիտակ բուրդէ սեղմիչներ:
Գիւղին քարակոփները միեւնոյն աղ-
գային տարազը կը հազնէին անխտիր,
բայց շատ պարզ, իրենց արհեստին բե-

րումովը:

Հօրս արտօնութեամբ երբեմն իրի-
կունները քանի մը ժամ կը մնայի հօր-
եղբօրս մօտ, տեսնելու այդ բարի մար-
դոց ներքին կեանքը, որ այնքան հետա-
քրքրական էր: Սենեակին մէջ առաջին
բանը որ ուշազբութիւնս զրաւեց, պա-
տէն կախուած Տիրամօր պզտիկ ու սի-
րուն պատկերն էր, որուն առջեւ մտ-
քուր կանթեղը կը պլալար: Բոլորն ալ
քանի մը խումբերու բաժնուած էին,
չորսով կամ հինգով, եւ իւրաքանչիւր
խոզենի էր, գինիի մէջ օծուած եւ սա-
մար՝ բոլորին ալ ճաշը կը պատրաստէր
հերթով: Իրենց ամբողջ սնունդը զրեթէ
խոզենի էր, գինիի մէջ օծուած եւ սա-
նին մէջ կարմբցուած առատ գետնախն-
ձորով ու գինին առատ էր գետնամած
իրենց համեստ ճաշերուն մէջ: Ամբողջ
օրը վիթխարի ժայռերու դէմ կուրծք
ու բուռնցք տուող այդ չարքաչ մար-
դիկը՝ իրիկուան կողմ զօրաւոր սնունդ
կ'առնէին, յաջորդ օրը աւելի ուժեղ
կերպով վերցնելու երկաթէ մեծ մուր-
ճերը: Իրենց ուժին ու բազուկին շը-
նորհիւ մեր գիւղը աչքառու կերպով
կ'ընդարձակուէր եւ շրջակայ դաշտերը
կարծ ատենի մէջ կը վերածուէին քա-
րաչն թաղերու: Հայտար՝ Փաշայի
հսկայ ու արդիական շինութիւնները ա-
հազին քար կը սպառէին, թէեւ անոնց
կարեւոր մէկ մասը մերձաւոր Անատօ-
ւուէն, գլխաւորապէս Լէֆքէն, կը փո-
խադրուէին, քարարարձ վակոններով:

Այս քաջարի եւ լեռնային մարդոց
մասին զմայլելի զրուազներ կը պատ-
մէին շատեր, ու ես իմ պզտիկ տղու
հոգւոյս մէջ ա'լ աւելի կը մեծցունէի ի-
րենց հանդէպ սնուցած սիրոյս չափը ու
սրտանց կը ցաւէի իրենց այդ տաժանե-
լի պանդխտութեան համար, երբ ամէն
իրիկուն, հիւրանոցի իրենց առանձնա-

րաններուն մէջ, հինգը տասը միացած, կ'երգէին իրենց պանդուխտի եւ սիրոյ երգերը, իրենց դիւցազնութեան երգն ու քերթուածր, կ'երգէին իրենց հայրենի սէրն ու անմատչելի լեռները, ու ես թէւ ոչ մէկ բառ կը հասկնայի այդ տըխուր երգերէն, բայց շատ կը սիրէի զանոնք, ինչպէս իմ հայրենիքիս պանդուխտի եւ սիրոյ երգերը, ինչպէս աւելի մեծ աւարիներուս պիտի սիրէի Գողթան մէր զմայլիլի երգերը: Մե՛ղք որ զանոնք ընդօրինակել եւ կամ անոնց թարգմանութիւնը ապահովել չեմ կը բցած, ո՞վ զիտէ մտքի եւ սրտի ի՞նչ թանկագին զանձեր կային հայրենի սիրով վառուած այդ դիւցազն հոգիներէն արտարերուած գողտրիկ այդ տաղերուն մէջ:

Նախնական շատ պարզ, կարծես հին դարերէն աւանդ մնացած նուազարան մըն ալ ունէին անոնք, տեսակ մը միաթել ջութակ, որուն տափակ կուրծքին վրայ հանդարտօրէն սահող կոշտ ու տղեղ ճպոտը, երգի պահուն, կը յուղէր բոլորն ալ: Գրեթէ ամիսը անգամ մը բոլորն ալ նամակ կը ստանային իրենց հայրենի տունէն: Իմ աղու միամիտ հոգւոյս ուրախութիւն պատճառելու համար, խնդրանքիս վրայ, բոլորն ալ ինծի կուտային նամակներու գրոշմակները, որոնց ամենուն վրայ կը տեսնէի իրենց դիւցազն թագաւորին պատկերը եւ ուրախութենէս կը յուղուէի:

Հօրեղբօրս հիւրանոցին մէջ այնքան մօտէն տեսած Գարատաղցիներս կ'ուղէի ճանչնալ նաև զպրոցին մէջ, պատի աշխարհացոյց քարտէներուն եւ աշխարհագրութեան գրքիս մէջ: Ի՞նչ մեծ ու իրական հիւրաթափում սակայն, քարտէսին վրայ Գարատաղցը կամ Մօնթէնէ կրօն պղտիկ, շա՛տ պղտիկ երկիր

մըն էր ու աշխարհագրութեան գրքիս մէջ հազիւ տասը տող նուիրուած էր անոր: Ի՞նչ, այսքան վոքրիկ երկիր մը ու այնքան քիչ թիւով ու լեռնային ժողովուրդ մը՝ ունենա՞ր իր թագաւորը, որուն պատկերը նկարուած ըլլար իմ տեսած գրոշմակներուս վրայ: Այս ի՞նչ հեղնանք, իրենցմէ աւելի մեծ եւ աւելի քաղաքակիրթ ազգի մը համար, ինչպէս էր մերինը: Դպրոցի պատերէն կախուած եւրոպայի քարտէները կ'ուղէի շուտով տուն տանիլ եւ ցոյց տալ հօրս եւ իրմէ իմանալ մէր եւ Զերնակուացիներու տարբերութիւնը: Աշխարհացոյց պատկերները չէի կրնար տուն տանիլ, բայց կրնայի գոնէ գիրքու տանիլ եւ զայն բանալ հօրս ծունկերուն վրայ եւ ցոյց տալ իրեն թէ այս պղտիկ ժողովուրդը, քարտկոփ, պարտիզան եւ գեսպանատանց քավաս, ինչպէ՞ս ունեցեր էր իր թագաւորը ու մենք մերինը չունէինք:

— Քառասուն տարի տուած, այդ քաջ ու վոքրիկ ժողովուրդը դիւցազնար կուռեցաւ, իր երիտասարդ թագաւորին հետ, թուրքերու դէմ, ու յաղթական ելաւ. տոփելա այն թագաւորն է որ կ'ապրի գեռ եւ որուն պատկերը կը տեսնես իրենց գրոշմակներուն վրայ. ան այժմ ծերացած է բայց միշտ կորովի: Ասկէ զատ Մօսկօֆը, այդ հզօր պետութիւնը, պաշտպանն է դիւցազն Գարատաղի: Անոնք բոլորն ալ միացած են հայրենի ջերմ սիրով եւ հոն ամենքը եղբայր են իրարու, մինչդեռ մենք անմիաբան ենք ու ասոր համար է որ պաշտպան չունինք:

Տրտմեցայ հօրս տուած այդ ծանօթութիւններէն, բայց յաջորդ օրը բոկոյ ա՛լ աւելի սիրել այդ վոքրիկ ու մարտական ժողովուրդը: Այնքան ծանօթացայ իրենց երկրին, ա՛յնքան շատ մանրավէպեր լսեցի մէր Գարատաղցի-

ներէն՝ որ կարծես այցելած ըլլայի իւրենց մայրաքաղաքը եղող Զէթինեէ պղտիկ աւանը, քանի մը հազար բնակիչով միայն, եւ Անթիվարի եւ Տուշինօ իւրենց նաւահանգիստները։ Հովիւ ու խաչնարած այդ ժողովուրդին անկախու ինքնիշխան թագաւորը, Նիքիթա Բեթրովիչ, կը նատէր համեստ տան մը մէջ՝ որ իր պալատն էր, ուր սակայն մեծուցած ու դաստիարակած էր երեք մանչ եւ վեց աղջիկ զաւակները, որոնց մէ մեծը, Հէլին, 1896էն ի վեր ամուսնացած է Խոալիոյ արդի Վիքթոր իմանուէլ թագաւորին հետ ու եւրոպական բոլոր արքունիքներուն մէջ իր նըմանը չունի իր չքնաղ յատկութիւններուն չնորհիւ, զորս ժառանգած է բանաստեղծ, դիւցազն եւ առաքինի հօրմէն։ Արծուասիրտ ու հայրենասէր թագաւորը կրնար պարծիլ իր չնորհալի զաւակներովը որոնց մանչերը եթէ երեք հայրենիքի ներքին յառաջդիմութեան եւ ասպագայ պահպանումին համար պէտք էին՝ իրենց ստացած ընդհանուր եւ զինուորական կրթութեամբը, նոյնքան եւ աւելի՝ մեծ դեր կրնային խաղալ իշխանուհիները, օտար արքունիքներու մէջ հարս երթալէ յետոյ, խընամիական կապեր եւ քաղաքական ու տնտեսական յաջողութիւններ ապահովելով իրենց մայր – հայրենիքին։

Հօրեղբայրս երկար ատեն չկրցաւ պահել իր հիւրանոցը, քանի մը տարիէն բոլոր Գարատաղցիները հայրենիք մեկնեցան, բայց իրենց յիշատակը անջնջելի մնաց հոգւոյս մէջ ու կը մնայ զեռ մինչեւ այսօր։ Ազրիական զեղեցիկ ծովու արեւելեան եղերքին վրայ տարածուած այդ մույլ, լիսնոտ ու չոր երկիրը ինձի համար զրախտ մըն էր, վասն զի զիտէի որ հոն կ'ապրէր մէկը աշխարհի ամենէն չարքաշ, ամենէն պատուաւոր եւ ամենէն դիւցազն քրիստոնեայ ժողո-

վուրդներէն։ Քանի մեծցայ, ծանօթութիւններուս զաշտը զգալաբար խորացաւ եւ ներքին ու արտաքին ուսումներու օգնութեամբ՝ համոզուեցայ որ ուսական մեծ արքունիքը պաշտպան հանդիսացած ըլլալով այդ ընտիր ժողովուրդին, ամէն կերպով ապահոված էր անոր անկախութիւնը։ Պատմութեան ուսուցչս օր մը լսեցի որ ուսական մեծ կայսրութիւնը փափաքած էր որ Մօնթէնէկրօ ամբողջ Եւրոպայի դիւանագիտութենէն ճանչուէր իրը թագաւորութիւն, փոխանակ իշխանապետութեան մը անձուկ սահմանին մէջ մնայու, բայց Նիքոլա բարի եւ համեստ իշխանը մերժած էր այդ մեծագոյն պատիւը, առարկելով որ փոքր տան մը վայել չէր մեծ տէր մը ունենալ։ Ու Գարատաղ, իր համեստ արքունիքով եւ իր դիւցազն ու ժուժկալ ժողովուրդով, մընաց միշտ միեւնոյն փոքր իշխանութիւնը, Ռուսիոյ եւ Խոալիոյ պաշտպանութեան տակ։

Ընդհանուր պատերազմը սակայն հիմնովին չքջեց գեղեցիկ ու ասպետական Գարատաղի բախտը։ Աւստրիական հսկայ բանակներու զրոհին տակ, երբ քաջարի Սերպիան կը կոխուաւէր ու Հապսապուրկի զօրքերը պտոյտ մը կատարելու ձեւով կ'անցնէին Գանուրէն ու Ռավոյէն ու կը չքջէին Պելկրատի փողոցներուն մէջ, հայրենասէր Գարատաղցիք, հաւատարմօրէն կապուած իրենց աւանդութեանց եւ Նիքոլա իշխանի արքունիքին, դիւցազնօրէն կը կրուէին իրենց սերպ զրացիներուն հետ կողք կողքի, զօրտուր Աւստրիացիներուն զէմ ու հասարակաց հայրենիքի պաշտպանութեան զաղափարին համար կուսային իրենց մաքուր արխւնը։ Դրժրադդարար, երկար ատեն չկրցաւ տոկալ Սերպիա եւ աւստրիական հսկայ բանակը կը կարծ ատենի մը մէջ Հապսապուրկեան

նահանգներու վերածեց քաջերու աշխարհ Սերպիան ու Գարատաղը, անոնց տալով դժբախտ Պելճիքայի վիճակը, մինչ Նիքոլա իշխան եւ Աղեքսանդր թագաւոր արքայական ընտանիքներով, մինչեւ յետին դիմադրութիւնը յանձն առած, Ֆրանսա կ'ապաստանէին, Լիօնի մէջ վայելելով հողակորոյս արքաներու յատուկ ամէն ասպնջականութիւն:

Ինչպէս ամէն պատերազմ, ընդհանուր պատերազմն ալ իր վախճանը ունեցաւ, Համաձայնականներու յաղթանկովը, ուր Սերպիա եւս իր դիւցազն դիմադրութեան եւ իր անհնարին տառապանքին համար ստացաւ մեծ վարձատրութիւններ: Դժբախտ դաշնադրութեամբ մը, Սերպիա իւրացուց արիասիրտ դրացի ժողովուրդի մը արինաներկ երկիրը, ուր անկախութեան եւ ազատութեան տենչը հրաշալի դրուագներ յօրինած էր ու երբ մեռած էր արդէն Պալքաններու երիցագոյն թագաւորը, բանաստեղծ ու հայրենասէր Նիքիթան:

Անկէ ի վեր անցնող տասներեք տարին լոին ու հիւծող ցաւերու շրջան մը բացած էին իրաւագուրկ Գարատաղի-ներուն համար: Անկէ ի վեր, Գարատաղին առախկին սահմաններուն մէջ, նոր սերունդ մը պատրաստուած էր սակայն, յեռնորդիներու վայել հայրենասիրութեան մը բովանդակ եռանդովն ու արիւնովը եւ որ ահա կը պոռթկայ յանկարծ եւ ինքզինքը պատրաստ կը նկատէ վերատին գծելու համար հայրենեաց երբեմնի սահմանը՝ որ տարիներէ ի վեր աւերուած էր զրացի մեծցած ու հոգարտացած, բայց ապերախտ երկրի մը բոնութեամբը: Ընդհանուր պատերազմը եւ տառը հետեւանք Զինադադարը, եւրոպական հոյլ մը փոքրիկ ազգերու ծնունդ տալուն հակառակ, միայն ինքնիշխան Գարատաղի-տէրութիւնն էր որ անհետացաւ, դառնալով Սերպիոյ կամ Եուկոսլաւիոյ մէկ նահանգը: Պիտի կրնաց տիրանալ այժմ իր երրեմնի ազատութեան, ատիկա ցոյց պիտի տայ Գարատաղի հերոսական եւ արիասիրտ կեցուածքը, իրմէ շատ աւելի մեծ ուժեւ բու դէմ:

ԱՐՏԱԿԱԶՄ ԵՊՈՒԿ. ՍԻՒՐՄԵԱՆ

Հալեպ